

ԴՐԱԽՍՈՍԱԿԱՆ

ՄՐՑԵՐՈՒ ԵՐԳԸ. Վ.Ա.ՎՐԲԻ ՇԱՋԻՆԵՆԾԻ.
Հ. Վ. Աման Յովհաննէսեան. Վ. Ենիքիլ - Ս. Դապար 1939:

Մռցած էինք վենետիկը մեր բանասեղծութեան մէջ անմոռանալի Հ. Ալիշանէն, և անկարեի Հ. Ա. Երեմեանէն վերջ Հ. Վ. Աման Յովհաննէսեանի այս հատորը կատարեալ անակնկալ մ'եղաւ մեզի: Հեղինակը նոր մը չէ, ծանօթ է թագմավէպէն, և այս հատորը կանխող իր Հայրենի Կովկասն հաւաքածոյով:

Գործը ինչպէս կը ցուցուի բաղկացած է երկու մասերէ, Արեւու եզր և Վանի ծաղիկներ: Առաջինը կը բոլցանգակէ հեղինակին հոգեկան ապրումներու, յուշերու, և հայրենասերական ըզգացումներու վերաբերեալ կատար: Խոկ Վանի ծաղիկներ նորագրուած մասը կը պարունակէ զուտ կրօնական խոկումներ:

Առաջին մտածումը որ կը շինուի մեր մէջ երր կը կարգանք այս հատորը լեցնող բոլոր քերթուածները, անոնց հազիւ բանաստեղծական ըլլալու տիսուր փաստն է: Ճիշդ է թէ սերին պահանջած արտաքին յատկութիւններէն ոչ մին կը պակսի հոն, չափ, յանդ, համակրելի դդացումներ, պատկերներ, բառեր, բացատրութիւններ, բայց այս բոլորին մէջ, այս յատկութիւններու ետին միակ բացակայ մը՝ նոյնինքն բանաստեղծութիւնը, այն օրօրուն և ծփուն բանը՝ որ կուզայ մեզի բառերէն, պատկերներէն, տողերէն, և որ կը միայ անտարազելի: Այդ գաղտնիքով լեցուած չեն այս հատորը կազմող քերթուածները, այս խորհուրդով չի բացուիր մեզի այս դիրքը: Հակառակ վառվառուն գոյններուն և քաղցր բոյրերուն, հակառակ սրտազրաւ և սիրելի նիւթերուն, Հ. Վ. Աման Յովհաննէսեանի քերթուածները, այս միանք անզգայ կը թողաւն: աւելին՝ չենք կրնար յուղումն և հետաքրքրութեամբ կարգալ և ոչ մին անոնցմէ: Պատկերներով կը փորձէ խօսիլ: բայց անոնք քիչ անգամ պարումներու մարմինն են, այլ անոնց հացցուած զգեստ: Երբ իրական յուղումներ բացակային, և միայն մտածումներ ու յուշեր լեցնին միտքը, պատկերներու կապաւինի ենթական: Չենք կրնար բոլորովին ուրանալ անշուշտ իր մօս այդ պահանջուած յուղումները, բայց ինչ որ կրնանք հաստատել, այն է թէ: իր պատկերները, որոնք շատ անգամ ուրիշ վրձիններու ծնունդ են, այդ յուղումներէն անմիջականորեն չեն ծալկած, ընելու համար իր քերթուածները կենզանի և բարախուն:

Իր մտածումներն ու զգացումները նորաստեղծուած չեն, անոնց հեղինակը իրերը կը դիտէ արդէն մաշած ակնոցներով, անոնց կը մօտենայ յիսուն տարիներէ ի վեր այլիս ամայացած ու լբուած ճամբաններէն, և զանոնք կը պատմէ ժամանակավրէպ եւ անյաջող մնացած տարազներով:

Հ. Վ. Յովհաննէսեան չունի պահանջուած ե-

րեւակայութիւնը. օտեղծագործ եւ բեղուն այդ կարողութիւնը իր մէջ փոխարինուած կ'երեւի ովերկոչական տարրով, երեակայութեան զիւրացեկ իր թռիչքը չէ կրցած առաջնորդու զինք հոգներու բաւիդներէն անայց խորութիւններու, ուր կ'երեկարին մարգկային էութեան նրբագոյն լարերը, սպասելով կախարդ մատներու հոգումին: իր մտածումները զուրկ են չեշտութենէ եւ խորութենէ՝ ապիլի ըսուած երեսով զէմ: իր էշներէն երբեմն միայն կ'անցնին մտածման փայլակներ, բայց զգբախտութիւն՝ որ անօնք ժամաթ են մեզի արգէն ուրիշ հորիզոններէ:

Հ. Վ. Աման Յովհաննէսեանին մօտ զօրաւոր չէ նաև զգայարանքը, անիկա չէ կրցած ըլլալ այս հատորին մէջ յուզումով առատ և սարսուսն:

Հուետորութիւնը որ անխուսափելիօրէն կը միջամտէ վերոյիշեալ նպաստներէ զուրկ զործերու մէջ, տիրապետով է հոս: Նախադասութիւնները բանիլ, նետել տողերու կոնակին շոշշողուն ածականներ, գոհացնելու համար աչքն ու աշխանջը միայն, փոխարերութիւնները թափել մտքի նիւար ծուլարանէն, պատկերներ ցանել, սոկենոցի սփռել, տեղի և անտեղի լեցնելով էջնը: Կառուցում չեմ վնառեր, վասնզի առանց վերոյիշեալներու ոչինչ կարելի է կառուցանել: Այս իր մտքի մէջ իր նիւթերու վերնազգինները անի միայն, և քերթուածը կ'ակսի շատ անզամ բայց մը, պատկերէ մը թելազուած:

Ալիշանի շատարանութիւնը: Հիւկոյի սանթիմանթալիզմը, և Թ. Թերզեանի տժոյն անտեղութիւնները մեր ժամանակէն կը հեռացնեն այս հատորը: Խոկ հասարակ տաղաչափութիւնը, և Միսիթարեան աւանդական հասկացողութեամբ շինուած ազգայնականութիւնը իր հրայատուկ ուժանաթիզմով, իրարու հետ շփոթել կուտան գրելն ու ստեղծել հեղինակին: Վերոյիշեալ զատումները աւելի տեսանելի պլատ ըլլային անշուշտ, եթէ հնար ըլլար մէջբերումներով ցայցնել, սակայն կարելի չէ այդ աշխատանքը այս սուղ էշերուն մէջ: Ընդհանուր և հակիր այս դաստումներէն վերջ մեր մտածումը կը գրաւուի դիակ ու կենական հարցովը. հոգեկան ի՞նչ պահանջներ գոհացնելու հոմար գրուած են այս քերթուածները, երբ անոնց մէջ չկան մեր ժամանակը տաղնապեցնող մտածումներու և ըզգացումներու բիւրեղացումներ, երբ չեն պեղուած հոգեկան ու մտաւոր աշխարհներ, որոնց անծանօթ ու թաքուն խորհուրդին յախտենական արգնաւորդն է մարզը: Հոգեբանական վիճակները աղքատ են իր մօտ, ինչպէս նաև անոնց նմանութիւնը կեանքը հետ: այս պարագան ակների և մանաւանդ հասորի թ, ասի Վ. Անի ծափելուս մէջ, ուր կ'ակնկալուէ էր որ կրօնական ազգարաններ, տագնապներ, և միստիկ հայեցնողութեանց փորձառութիւնները թէ բանային կրօնաւորէ մը եկած այս հատորին մէջ:

Տխորէ անշուշտ որ զբքի մը առիթով ըսուածները վերջանան միայն բացասական զատումներով, այս պարագան է որ կը դիմաւորինք, հակառակ բարեացակամ մնալու մեր հիգին: Վ. Ա. Տ.